

Հոռմեացիները

Աստծո ՊԱՐՁ փրկության ծրագրի մասին

Ներածություն

I John 5:13 Գրեցի այս բաները ձեզի՝ որ կը հաւատաք Աստուծոյ Որդիին անունին, որպէսզի զիտնաք թէ ունիք յաւիտենական կեանքը:

I Ես Մենք բոլորս sinners

Հոռմեացիները 3:10 ինչպէս գրուած է. «Ո՛չ մէկ արդար կայ, ո՛չ իսկ մէկ հատ:

Հոռմեացիները 3:23 Արդարեւ բոլորը մեղանշեցին, եւ զրկուած են Աստուծոյ փառքէն.



II կա ծախսերի համար է, որ մեղքի.

Հոռմեացիները 6:23a “Որովհետեւ մեղքին վարձատրութիւնը մահ է,

Հայտնություն 21:8 Բայց երկչոտներուն, անհաւատներուն, զարշելիներուն, մարդասպաններուն, պոռնկողներուն, կախարդներուն, կռապաշտներուն եւ բոլոր ստախոսներուն բաժինը՝ պիտի ըլլայ կրակով ու ծծումբով վառող լիճին մէջ, որ երկրորդ մահն է»:

III Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ!

Հռոմեացիները 5:8 “Հռոմեացիները 5:8 մինչդեռ Աստուած մեզի հանդէպ ունեցած իր սէրը ապացուցանեց այն իրողութեամբ, որ երբ տակաւին մեղաւոր էինք՝

Հռոմեացիները 14:9 Որովհետեւ Քրիստոս սա՛ն պատակով մեռաւ ու վերապրեցաւ, որպէսզի Տէր ըլլայ թէ՛ մեռելներուն եւ թէ՛ ողջերուն:

Հռոմեացիները 6:23b , բայց Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք է, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տէրոջ միջոցով:



Քրիստոսի համար մեռավ **sinner**s!

4. Փրկությունը անվճար նվեր, ոչ թե բարի գործեր. Դուք պետք է Աստծո խոսքը դրա համար, եւ շնորհակալություն հայտնեց վստահության համար Յիսուս միայնակ!

Եփեսացիս 2:8-9 Որովհետեւ դուք շնորհքով փրկուած էք՝ հաւատքի միջոցով, եւ ատիկա ո՛չ թէ ձեզմէ է՝ հապա Աստուծոյ ընծան է. ոչ թէ գործերէն է, որպէսզի ո՛չ մէկը պարծենայ:

Գործք 4:12 Եւ ուրիշ ո՛չ մէկով փրկութիւն կայ. որովհետեւ անկէ զատ ուրիշ անուն մը չկայ երկինքի տակ՝ մարդոց մէջ տրուած, որով կարենանք փրկուիլ»:

Տիտոսին 3:5 ան փրկեց մեզ - ո՛չ թէ մեր ըրած արդարութեան գործերով, հապա իր ողորմութեան համաձայն - աւագանին վերստին ծնունդով եւ Սուրբ Հոգիին

նորոգութեամբ:



V Դուք պետք է դնել ձեր հավատն ու վստահությունն է Քրիստոս մենակ.

Հռոմեացիները 10:9,10,13 Որովհետեւ եթէ բերանովդ Տէր դաւանիս Յիսուսը, ու սիրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն՝ պիտի փրկուիս. (որովհետեւ սիրտով կը հաւատայ մէկը՝ արդարանալու համար, ու բերանով կը դաւանի՝ փրկուելու համար:) Քանի որ “ո՛վ որ Տէրոջ անունը կանչէ՝ պիտի փրկուի”:

*Եթէ կ'ուզես, հոս քեզի կը ներկայացնինք աղօթք մը, որով դուն ալ կրնաս աղօթել:
Թէ՛ այս, կամ թէ՛ ուրիշ աղօթք մը չեն կրնայ քեզի փրկիլ: Միայն Յիսուս Քրիստոսին վրայ ունեցած հաւատքը կրնայ քեզի քո մեղքերէն փրկիլ: Այս աղօթքը միայն միջոց մըն է, որ ցուցնես քո հաւատքը Աստուծոյ հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես այն փրկութեանը համար, որ Անիկա քեզի կ'ընծայէ:*

«Աստուած իմ,

զիտեմ, որ մեղաւոր մէկն եմ Քո առջեւ եւ արժանի՝ պատժուելու: Բայց Յիսուս Քրիստոս ընդունեց այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէս զի Անոր վրայ ունեցած իմ հաւատքովը ինձի ներուի: Ես կը դառնամ իմ մեղքերէն եւ իմ փրկութիւնը Քեզի կը վստահիմ: Շնորհակալ եմ Քո հիասքանչ շնորհիդ, ներումին եւ յաւիտենական կեանքի պարգեւին համար: Ամէն:»